

բ) գոց ատելութիւններ: Գոց ատելութեանց մէջ գգացումները ծածկուած են, վէրք մը շինուած է, «թարախ» գոյացած է, սիրտը, ճնշուած, կ'այրի տենդէն: Այս տեսակ գոց ատելութիւնները աւելի վտանգաւոր են: Ուստի անհրաժեշտ է վիրաբոյժի նման բանալ:

Երբ հոգեբոյժին կը ներկայանայ այսպիսի «հիւանդ» մը, — երազկոտներ, քէնոտներ, անտարբերներ, — նկարագիրը այլափոխուած, ախտագին դրոշմ ստացած, անհրաժեշտ է դուրս հանել զայն իր ընտանեկան միջավայրէն: Տրամաբանութիւն կամ դատողութիւն չեն ազդեր «հիւանդ»ին վրայ: Այլ, ընդհակառակն, կը գրգռեն զայն, որ յուսահատ, կոյրի պէս, ըստ բախտի կը զարնէ, կը վիրաւորէ: Ուստի պէտք է փոխել կուլի դաշտը: Յետոյ հոգեբոյժը պիտի փորձէ թափանցել անոր ենթագիտակցական աշխարհին ճեղքերէն ներս ամէնէն անծանօթ կեանքին մէջ: Պէտք է օգտագործէ ազատ գգացումները, կազմելու համար նոր մտայնութիւն մը, որ մինչ այդ կը հետևէր անբնական, մանաւանդ ապաւնկերային ճամբաներու: Պէտք է ենթական վարժեցնել առողջ կեանքի մը, և փորձել զայն տանելու իր ընտանեկան միջավայրին: Այն ատեն, անիկա պիտի դառնայ վերանորոգուած հոգիով, նոր նայուածքով: Ախտաւոր գգացումներու բեռը, որ կը ճնշէր իր սիրտին վրայ, վերցուած է այլևս: Ատելութիւնը միշտ կարելի է բժշկել:

ՏՔԹ. ԺԻԼՊԷՐ ՌՈՊԷՆ(*)

(*) ՏՔԹ. Ժ. Ռոպէն Ֆրանսական արդի հոգեախտաբանական դպրոցին երկ-առասարդ եւ կարող ներկայացուցիչներէն մէկն է, ծանօթ՝ հոգեախտաբանական դանազան վիճակներու մասին իր հմտալից ուսումնասիրութիւններով եւ վէպերով: Վերելի դրութիւնը ամփոփումն է իր մէկ յօդուածին, նիւթի մը շուրջ զոր իր ամէն կողմերով ուսումնասիրած է իր *Les haines familiales* գրքին մէջ (Ծ. Խ.):

Կեղծ ակռաներուն մասին. — Ատամնաբուժական արուեստը այն-քան հիմն է, որ կը հասնի մինչև Քրիստոսէ 500 տարի առաջ: Այդ շրջանին իսկ ոսկի ակռաներ կը գործածէին, և կեղծ ակռաները կ'ամրացնէին ոսկի թելերով: Հերոդոտ եգիպտացի ատամնաբոյժներու մասին նկարագրութիւններ ունի: Մարսիալ կը յիշէ ատամնաբոյժ մը, որ կը յղկէր ակռաները, բացի արուեստականներէն: Ուրեմն, կեղծ ակռաները Ադամի չափ հիմն են:

Ծխախոտի սպառումը. — 1861 ին Ֆրանսացիները կը ծխէին 7 միլիոն գլանիկ (սիկառէթ), 1872 ին՝ 40 միլիոն, 1880 ին՝ 800 միլիոն, 1900 ին՝ մօտ 2 միլիառ, 1910 ին՝ մօտ 3½ միլիառ, 1923 ին՝ մօտ 8½ միլիառ, 1927 ին՝ 11 միլիառ հակառակ ամէն տեսակ տուր-քերու յաւելումին: Ներկայիս ուրեմն մարդգլուխ տարեկան միջին հաշուով 270 կը սպառի, փոխանակ 100 ի՝ պատերազմէն առաջ: Իսկ Գերմանիոյ մէջ միջինը՝ 600, և Ամերիկայի մէջ՝ 800 է...